

## ԿՐՈՆԱԿԱՆ

ԽՈԿՈՒՄՆԵՐ՝ ՎԱՐԴԱՆԱՑ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ

«Ոչ երկ մարմնական համարկիմ զիռիւմ, այլ նոգեւոր առաջինութեան» (ԵՂԻՇԼ Ե.)

Վարդանանց պատերազմը ուազմական ահսակէտով չէ որ պէտք է գնահատուի. անոր ամբողջ նշանակութիւնը կը կայանայ Ազգին միհամասնութեան կամ լաւագոյն մասին՝ գաղափարի մը սիրոյն զոհուելու համար ցոյց տուած պատրաստակամութեան մէջ:

Այդ գաղափարը իր (ոչ թէ նիւթական կամ քաղաքական այլ) բարոյական գոյութեան հարցն է:

Երբեք պղտիկ ժողովուրդի մը կողմէ մեծ պետութեան մը դէմ մղուած կոխի, անիւկա գրեթէ անգուգական է ամբողջ մարդկային պատմութեան մէջ. Լեռնիզասի թերմոպիլեան պատերազմը այս տեսակէտով հազիւ կրնայ յիշեցնել զայն:

Բիրտ ոյժին գէմ իրաւունքին մարտնչումն է ան. այս պատճառաւ, պատերազմէ տեսլի՝ զիւցազնութիւն մըն է անիւկա: Եւ ինչ որ մեր գրականութեան մէջ իրբեք գրաւոր յիշատակ կը պահուի մեզի անոր մասին, պատմութեանէ աւելի զիւցազներգութիւն մըն է, այսինքն գաղափարական յաղթանակի մը երգը:

Հաշիւը կամ զիւանագիտութիւնը չէ որ կը գործն անոր մէջ, այլ սէրը, նուրումի ոգին, որ չի զիտեր սանձուել, որ չի ճանչնար տրամարանութիւն, որ կը զգայթէ մեռնիւր պէտք մը՝ անհրաժեշտութիւն մըն է հօն ուր կեանքը կորսնցուցած է այլ ևս իր նշանակութիւնը:

Այդ գացումը անհատական վիճակ մը չէ, այլ ազգային համայնական կիրք մը, որ իր հնոցին մէջ կը համաձուլէ բոլոր սիրտերը, բոլոր կամքերը, բոլոր նպատակները. Եկեղեցին և բանակը, քաղքենին և շինականը, սեպուհն ու ռամիկը, կիներն ու մանուկները: Բոլոր հաստիները, բոլոր դասակարգերը, ամէնքը համախոհ հն իւրարու հետ, ու կարծես կը շարժին մէկ զապանակէ մը:

Հայրենիքին սէրը և կրօնքին հրայրքը, այս երկու նույիրական կիրքերը երբ կը լծուին իրարու հետ ազգի մը հոգւոյն մէջ, ա'լ զիւցազնութիւնն է որ կը սկսի հօն: Այսպէս եղաւ Վարդանանց գէպքին մէջ: «Հայր մեր զԱւետարանն ճանաչեմք, և մայր՝ զառաքելական Եկեղեցին Հայաստանայց»: այս է բանակին կարգախօսը. ո՞վ կրնայ կեցնել այդպիսի ոգեւորութեամբ շարժող ոյժը: Մատնչութիւնները, ուրացութեան զէպքերը, կասկածամիտ վարանութեան երկշուտութիւնները ամէնքը կը ջախջախուին, միակ բացորոշ և գնաւկան կամք մըն է որ կը տիրապետէ: Թըշնամին չի կրնար արհամարհել իր գէմ ցըցուած վանզգին լրջութիւնը:

Վարդանանց կոխը Աւետարանով լուսաւորուած ազգի մը խղճմատանքին հանզիստարազոյն պայցիումն է: Իր զաւակներուն պաշտպանութեան համար՝ կատղած վագրին դէմ ծառացող մօր մը յուսահատ մաքառումն է ան: Ու այդ պայցիումը այնքան ահարկու է, որքան մաքուր է զիտակցութիւնը իրաւունքին՝ զորունի անիւկա իր դատին արդարութեանը մասին:

Երկու ժամանակակից մատենազիրենները, Եղիշէ և Փարսկեց, որոնք կը խօսին անոր մասին, կը խօսին այդ զգացումով. ու Շնորհալի, որ այդ զիւցազնական տուամին երգը կը նուազէ իր բանաստեղծի քնուրին վրայ, տպաւորուած է նոյն զգացմամբ: Ասոնք ամէնքը միենոյն կերպով կ'ըմբռնեն Աւարայրի իրականութիւնը:

Արդար գտած մը, բարի գաղափար մը, Հայրենիքի և Եկեղեցւոյ սէրը, Ազգին զոյցութեան հարցը. ահա զաղափարը կամ նպատակը: — Համոզումին քաջութիւնը, հաւատաքին ոյժը, նույիրումին տենդը, ահա և միջոցները: Մարմնական կոխւ մը չէ ան, այլ հոգեւոր առաքինութեան մեծացործութիւն մը:

Ամբողջ ազգին վրայ կը շահապետին իր պատմութեան ոգին և Աւետարանի շունչը. բանակին առջեւէն մէկ զծի վրայ կը տուրուին խաչը և զինուորական զրօշը, Աւետարանը և Լուսաւորչի աջը: Ամէն ինչ հոգիի գէնք է. «Զինու հոգւոյն վառեալ» (հոգեւոր զէնքով սպառազինուած) բացաւրացութիւնը, զոր Շնորհալի կը հիւսէ ա-

նոնց յիշատակին պահծացումին նուիրուած իր երգին մէջ, պատերազմին նկարագիրը կը բացատրէ պարզապէս:

Եթէ Սահակի և Մեսրոպի սերունդը եւ գարուն մէջ չկարենար Վարդանանց պատերազմ՝ մը կազմակերպել, Հայ Ազգը տասնե հինգ դար առաջ արդէն կորսնցուցած պիտի ըլլար իր գոյութեան իրաւունքը: Առանց չափազանցութեան, առանց հայրենամոլ նախապաշտումի վարկածներուն անձնատուր ըլլալու, պարտաւոր և նքը ընդունիլ թէ այդ պատերազմին, այսինքն անով շահուած բարոյական յաղթանակին կը պարտինք մեր ազգային և կրօնական կեանքը, մեր բարոյական գոյութիւնը:

Ու կը շարունակենք ապրիլ իրբ ազգ, վասնզի Վարդանանց պատերազմը աւելի կամ նոււազ գեղեցկութեամբ և սաստկութեամբ շարունակուած է միշտ և կը շարունակուի տակուին մեր ազգային կեանքին մէջ:

Ահա և ներկայի իրականութիւնը, աշխարհագրական, զինուորական, քաղաքական և այլ տեսակէտներով մէնք կը գլուխուինք անշուշտ անհունապէս աւելի յոռի պայմաններու մէջ քան Ե. գարու Հայութիւնը. բայց ազգին բարոյական գոյութեան վասնզներուն զիմազրելու, այսինքն կախին ոգին նոյնն է. վասնզի նոյնն է ազգային ինքնազիստեան և իրաւունքի հոգեբանական վիճակը: Նոյնն է եկեղեցին, որ իր ծոցին մէջ կը թխուէ ազգին յոյսերը. նոյնն է գրականութիւնը, որ ժողովուրդին կեանքէն կը ստանայ իր սնունդը, ու նոյնն է վերջապէս ժողովուրդը, որ անսասան կը մնայ ապագայի նկատմամբ իր հաւատքին վրայ:

Ամէն կոզմ, ու ամէն օր Վարդանանց հոգին է որ սքանչելիք կը դորձէ, Այրուատի յաւիտնական նայուածքին առջեւ՝ ին խորհուրդներու և նոր մտածումներու արտասովոր խառնումներէն ձևացած տարորինակութեանց մէջ, եւրոպական քաղաքակրթութեան և ուղղեառող ոգորումներուն զիրկը: Միջազետքի տափաստաններուն վրայ, Սիւրիոյ լերանցամէջ սփիւռքին ծայրերը, նոր աշխարհի տաղտուկներուն և պարտասանքներուն մէջ, Հնդկաստանի հասատանեայ սահմաններուն մէջ հողմակոծուած այս ազգը, ձեւի և պայ-


մաններու բացատրելի գանաղանութիւններով անշուշտ, բայց ուզզութեան և ոզիի անբացատրելիօրէն բարձր ու համանման իտէալով, նոյն կոխը կը մղէ. ու աշխարհ կը խոստովանի թէ մղուածը մարմնական կոււէ աւելի հոգեսոր առաքինութեան պայքար մ'է ինքնին:

Թող ընդ միշտ կինդանի մնայ այդ ողին, որ միայն կրնայ ապրեցնել այս ազգը. թող մեր պատմութեան մէջ յաւիտեան պայծառ և ոզեռեալ մնայ Վարդանանց պատկերը և անոր արթնցուցած զուգագրը. ու անոնց ազգեցութեամբը թող շարունակ ոգեսորուի, մեր ազգային գործունէութեան մէջ, ճշմարիտ քաջութիւնն ու իմաստութիւնը:

24 Փետր. 1931

Թ. Ե. Գ.

Գահիրէ



## ԽՈՐՃՈՒՐԴԻ ԵԽ ԽՈՍՔ

Պատմորիւնը, յիշատակուրեան արժանի եղեղորիւնները բաղած ատենը, միայն զովիշի և իտաւալոր զործերով չի բաւականաւոր. վասնզի եպերելի և անօրէն զործերն ալ օգտակար ազդեցուրիւն կը զործեն յիւնց ժյուր սպաւրութեամբը:

\*

Մոլորեան համար ներումն՝ առաջինութեան յիւ դաւանուրիւն է:

\*

Կամֆն և որ ոճիրը կը զործէ:

\*

Ռուլինեն չի կարող ընկել ամեն ինչ որ կ'ուզեք, ուզեքի միայն ինչ որ կրնաֆ զործել:

\*

Դասաւար մը խօսուն օրենի մըն է, եւ օրենիլ՝ համբ դասաւար մը:

\*

Ազան մարդիկ ո՛չ միայն կը տանչուին դիզերու տենչանիով, այլ եւ՝ կորսնցնելու վախով:

\*

Ոչ ո՛վ կրնայ շա խօսիլ, երկ ինմասուր թեամբ յիւրին: